


բականական և իմաստարանական արժէք: Նոր ձեւը չի վտարում հնին, այլ մտում է նրա հետ՝ ստանալով տարբեր իմաստ<sup>1</sup>: Ատամ նշանակող բոլոր բառերը հնագոյն ներկայ դերբայներ են. բայց միմիայն սանակրիտի մէջ նա դեռ և գիտակցում է իբր ներկայ դերբայ. միւս լեզուների համար նրանք պարզ բառեր են: Անհնարին չէ, որ «ատամ» նշանակող բառերի արմատի բուն նշանակութիւնը մեր լեզուի մէջ միայն մնացած լինի, ինչպէս նրա ձևաբանական կազմի գիտակցութիւնը մնացած է սանակրիտ քերականի մօտ միայն: Հետևելով յունարաններին՝ ատամ բառը պէտք է համարինք «ուտող», քանի որ ծագում է \*ǵd արմատից, որ նշանակում է ուտել. հիմնուելով հայի լեզուական գիտակցութեան վրայ՝ պէտք է համարինք «կտրող, հատող», քանի որ՝ ինչպէս ևս եմ կարծում՝ այդ բառի արմատն է առ, որ նշանակում է կտրել: Արդ՝ կարծում եմ աւելի հաւանական է, որ հնագոյն մարդը ատամը համարէր կտրող քան ուտող: «Դանակ» բառը, որ կտրող գործիք է, կարծում եմ տրոհելի է իբր դան-ակ. իսկ իր արմատը՝ դան կշռելի է սանակ. dant (ատամ) և ն. պարսկ. دند (ատամ) բառերի հետ: Այս սեղ ևս ատամ և հատանել, կտրել գաղափարները իմաստակից են. կտրող գործիքը համարուած է ատամ. և ատամ է համարուած՝ որովհետև ատամ նշանակում է կտրող: Որքան շատ մտածէք այս նիւթի մասին՝ այնքան աւելի պիտի համոզուիք, որ ատամ բառը ատարմատից է, որի բուն իմաստը մնացել է մեր լեզուի մէջ. իսկ առ՝ նշանակում է կտրել: Ես գիտեմ, որ ասածս մի ենթադրութիւն է անշուշտ, բայց նկատելով բերած հիմքերս՝ թուում է թէ ենթադրութիւն «ծրի» չէ և ոչ «քմածին»:

Արանով վերջանում են Պ. Մ. Թիրեաքեանի մասնակի զիտողութիւնները. Բայց մի կարճ խօսք ևս:

Եղած է «պարաշտ» ձև թէ չէ եղած. «պարաշտը» զո՞ն է նշանակում թէ մի ուրիշ բան. սրանք խնդիրներ են, որ կարելի է քննութեան առնել, ընդունել, հերքել կամ ուղղել: Ի՞նչ կարիք կայ ուրեմն զանազան անտեղի որակումներ տալու մի աշխատանքի, որի նպատակն է պարզել մթինը (խնդիր չէ յաջող թէ անյաջող ձևով): Եթէ ասածներս հիմնաւոր են, ուրակումները չեն կարող անհիմն դարձնել, իսկ եթէ անհիմն են՝ չեն կարող աւելի հիմնաւորել ընել, քան թէ են իրօք: Երկու դէպքում էլ չնպաստելով խնդրի պարզաբանութեան՝ կարող են միմիայն որակողին զծել իբր մարդ:

Ն. ԱՐԱՍԵԱՆ



Գ Ր Ա Կ Ա Ն

ՍՈՓՈՂԷՍ

Է Լ Ե Կ Տ Ր Ա

ՆԱԽԱՐԻՈՒԹԻՒՆ

Արամեանն՝ Տրովազյան իր զարծին՝ սպանուեցաւ իր պալատին մէջ՝ անհաստարիժ ամուսինի մը ձեռքով. Սոյն ուրազործութեան պատճառ, Էլեկտրա՝ որ դուստրը, զագտ ասու իր Արեստէ ճանուկ եղբայրը, և Լաւառարիժ ճառայի մը ձեռքով փակցուց Փովկիս, որ մնաու զարգացաւ. Անէն յետոյ, Կլեանիտարտ է Էլզիսթոս՝ իր սեղիին ու մեղակիցը՝ կը միայն անոր զէմ ասելութեամբ. և իր Եօր պալատին մէջ կը վարսէին հետք իբր զերուհի մը, նախատելով և Քրեմանելով. և հէջ Էլեկտրա սրտազին կը կանչեր եղբայրը՝ զոր ազատեր էր. և որ իր պապաստանած տեղէն՝ կը խոտանար զալ օր մը ուրազործները պատճելու: Բայց վրէժներդութիւնը զանդաղ կը կատարուի: Նոյն իսկ ամէն յոյս է զերեւելած կը թուի երբ կը Լանսին երկու փովկիսազիք, որոնց կը զամեն Արեստէի մազը Ալեկտրիակա խաղերուն մէջ՝ ինչուով իր կարգէն, Էլեկտրա կը մատուտի անհուն ցարեռու և յուսահատութեան: Բայց Արեստէս պատգամ ինդրելով Ապողոնէն, և Լրամանին անսաւով, կը զամայ Արգոս՝ իր Պելագէս բարեկամին հետ, իրենց են որ այն սուտ Լաբրան Լանսեր են որպէս զի մարդասպաններն յանկարծակի բերին և անվտանգ իրենց վրէժներդութիւնն ի գործ դնեն: Էլեկտրան իսկոյն կը Լաւկնայ խաղեանքը և կը ճաննեայ իր ա-

1. Լատ. Ferd. de Saussure. Cours de linguistique générale. Բ. սպ. էջ 316:

զատիչն ու իր եղբայրը, եւ մինչդեռ Էդիսթաս կը վազէ կու զայ տեսնելու աճիւնն անոր՝ զոր մտածած կը կարծէ, կը զանէ դեակը Կլիաննիւսարէն քողէ մը տակ, ուր կը յուսար տեսնել Ագամեմոնի որդին. եւ ինքն ալ կը սպաննուի հոն:

Այս է նիւթն այս զերբայանծ ողբերգութեան: Տեսարանն՝ ուր եղբայր եւ քոյր զերբար կը ճանչնան եւ կատարածը թերեւս ամենէն զորովաւիցն ու ամենէն ողբերգականն են բոլոր ողբերգութեանց մէջ. — Գիտկորիդէս քերթողը Սոփոկլէսի տապանիկ վերնագրին մէջ կը կանգնէ թատրոններու աստուած Սպանդարտմառը, ձեռքը կանացի դիմակ մը բռնած: Կը հարցնէ անցորդը. Որո՞ւ է այդ դիմակը, կը լսէ. Անտիգոնէի կամ Էլէկտարայի. ընտրէ՛. քերթողին երկու զուտի զործոցներն են:

**Ա Ն Ձ Ի Ն Ք**

ԴԱՅՅԵԱԿ եւ դաստիարակ Որեւտէի.  
ՈՐԵՍՏԷՍ, որդի Ագամեմոնի.  
ԷԼԵԿՏՐԱ, քոյր Որեւտէի.  
ՊԱՐ, Միկէնքի օրիորդներէն.  
ՔՐԻՍՈՒԹԵՄԻՍ, քոյր Էլէկտարայի.  
ԿԼԻՏԵՄՆԵՍՏՐԷ, ժայր Որեւտէի եւ քոյրերուն.  
ԷԳԻՍՏՐՈՒ, բռնաւոր, սիդիէն անոր.  
ՊԻԼԱԴԷՍ, բարեկամ Որեւտէի, անիօս.

Տեսարանն է Միկէնքի հասարակաց մէջ հրատարակին վրայ, Ագամեմոնի պաշտարն առջեւ.

**ԱՌՍ.ՋԻՆ ԱՐԱՐՈՒԱԾ**

ԴԱՅՅԵԱԿ, ՈՐԵՍՏԷՍ, ՊԻԼԱԴԷՍ, ԷԼԵԿՏՐԱ,  
ՊԱՐ, ՔՐԻՍՈՒԹԵՄԻՍ

**ԴԱՅՅԵԱԿ**

Ո՛վ դու որդեակ Ագամեմոնի, որ երբեմն  
Իլիոնի առջեւ էր պետ բանակի,  
Արդ դուն կրնաս քու աչքերովըդ տեսնել  
Տեղերն՝ որոնց դուն միշտ փախազ ունէիր:  
Ահաւաստիկ է անձկալի հին Արգոսն,  
Ահա անտառն՝ ինպոսի աղջկան՝<sup>1</sup>  
Որ կատողեցաւ խայթուածքներէն բոռերու,  
Ո՛վ Որեստ, այս ալ զայլասպան աստուածին՝<sup>2</sup>  
Հրապարակն է Լիկեան՝<sup>3</sup>. Իսկ այդ ձախ կողմին՝

1. Դից նուիրուած ամէն տեղ՝ ծառ ըլլար թէ ոչ՝ անտառ կը կոչուէր Յոյներէն.  
2. Յով. զոր կը սիրէր Արամազը, եւ զայն արջուտի փոխեց՝ Հերայէն ձածկելու համար իր սեղը. բայց Հեբա իմանալով՝ զոտիներու ձեռքով կատողեցուց զայն.  
3. Ապոլոնն, իբր հովիւ Քլեմաի գալիւրու, եւ զի ինքն

Հռչակաւոր՝ չըքեղ մենեանն Հերայի.  
Բայց ուր հասեր ենք՝ համարէ դուն տեսնել  
Մեծափարթեամ Միկէնքի. իսկ տունն արիւնոուչա  
Պելոպիդեանց՝<sup>4</sup> ահա. ուրիկ առի քեզ՝  
Խողխողումէն յետոյ քու հօրը՝ հարապատ  
Քրոշըդ ձեռքէն ու փրկեցի, եւ ըզքեզ  
Տարի սնուցի եւ այդ հասակդ հասցուցի,  
Որպէս զի հօրըդ մահուան վրէժը ինդրես:  
Արդ, Որեստէս, ու դուն, ով հիւր սիրիլի  
Պիլադէս, պէտք է որ փութով որոշե՞ք  
Թէ քին ընենք պիտի. զի վաղ իսկ արդէն  
Արեգակին լուսապայծառ ճառագայթն  
Առաւօտեան ձայներն ահա կ'արթնցնէ  
Թռչուններուն, եւ ցայլը մտի՞ք ու սըխուր  
Անհետացաւ իր աստղերուն բոլլերով:  
Արդ պալատն ոչ ոք չելած տակաւին՝  
Խօսք մէկ ըրէք. անանկ կ'ստի մը հասանք,  
Որ վարանիլ չ'ըլլար, զործել պէտք է շուս:

**ՈՐԵՍՏԷՍ**

Ո՛վ դուն ամէն ծառաներէ սիրելիդ,  
Ի՛նչպէս յայտնի նըշաններով կը ցուցնես  
Քու բարութիւնդ զոր ունեցար մեզ հանդէպ.  
Ինչպէս ազնիւ ձին՝ թէպէտեւ ձերանայ,  
Վըտանգի հոտն առնելուն չի՞ կորսնցներ  
Իր քաջութիւնն, այլ կը քցէ ականչներն,  
Այսպէս եւ դուն մեզի խրախոյս կը շնչես,  
Կը խոյանաս մեր առջեւէն նահատակ:  
Արդ ու մտքի խորհուրդն յայտնեմ պիտի քեզ,  
Ու դուն ուշի ուշով մըտիկ ըրէ ինձ,  
Եւ թէ սխալիմ՝ պատշաճը դուն տնօրինէ:  
Ձե երբ հասայ ես դիւթարանը Պիթեան՝<sup>5</sup>  
Ուսանելու համար թէ քին հնարներով  
Սպանողներէն պիտի ինդրեմ հօրքս վրէժն,  
Ապոլոն ինձ պատգամ տըւաւ, զոր ահա  
Պիտի լըսես. «Միայն, անզէն, անիկոսոր,  
Պէտք է որ դուն հատուցանես քու ձեռքով  
Գաղտնորդայի՞ք դաւով արդար պատուհաս»:   
Այս պատգամին չուքին տակ արդ փնտէ՞ դուն  
Յարմար վայրկեանն ու ներս մըտիք արքունիք.  
Տեղեկացիր թէ քին կ'անցնի կը դառնայ,  
Եւ հաւատար տեղեկութիւն բեր մեզի:  
Քու ձերութեանըդ պատճառաւ, եւ դարձեալ

էր որ աշխարհէն զայլիքը ստակեցուց.  
4. Ուր կար հռչակաւոր տանաւ Ապոլոնի.  
5. Ուր շատ սպանութիւններ զործուեցան Տանտազու  
ա՛ն սկսեալ.  
6. Այսինքն է Ապոլոնի.

Զի շատ շատոնց դուն բացակայ ես ասկէ,  
 Զըկարենան պիտի ճանչնալ քեզ անոնք.  
 Եւ քեզ այսպէս ծաղկապըսակ՝ տեսնելով՝  
 Զըկասկածին պիտի վըրագ: Ըսելիքդ  
 Անա. թէ դուն փովկիսեցի պանդուխտ մ'ես  
 Փանտոէոս՝ անուն անձէ մը զրկուած,  
 Զի աս պի՛նս մեծ նիզակակիցն է անոնց:  
 Դուն երդումով պատմէ անոնց թէ Որեստ  
 Բուռն օրհասով մեռաւ մարտին մէջ Պիթեան,  
 Անուահուով կառքէն գետին զլորելով:  
 Դուն քու խօսքերդ յօրինէ այս ոճին վրայ,  
 Իսկ մենք պիտի նախ եւ առաջ պըսակենք  
 Հօրըս շիրիմն ըստ փեբոսի պատգամին,  
 Վրան նըւէրներ հեղուով, իրեն ձօնելով  
 Խոպտալիքներ մեր մագըրէն՝, եւ ապա  
 Պիտի դառնանք պղնձէ սափոր ձեռքերնիս,  
 Զոր ինչպէս դուն գիտես՝ պահած ենք ծածուկ  
 Հոս թուփերուն մէջ, որպէս զի խաբելով  
 Զանոնք խօսքով՝ բերենք անոնց աւետիս,  
 Թէ այրելով մարմինս մտիիր է դարձեր.  
 Մենելի տեղ դրուելէն ինչ վընաս ինձ,  
 Մինչ իրապէս ողջ եմ, եւ փառք կը շահիմ:  
 Խօսք մ'երբ բարիք կը բերէ՝ չէ երբեք շար:  
 Զի ես յաճախ իմաստուններ իսկ տեսայ  
 Որոնք ըըռուկ տարածեցին թէ մեռան.  
 Բայց դառնալով ետքն հայրենիք՝ աւելի  
 Մեծատուեցան, ինչպէս եւ ես կը յուսամ  
 Աս շըռուկին շնորհի փայլիլ տակաւին  
 Ոտններուս աչքին ասողի մը նըման:  
 Բայց, ո՞վ երկիր հայրենական, ու դուք ո՞վ  
 Իմ գաւառիս աստուածներ, ինձ շնորհեցէք  
 Բարեխաղոց դարձ, եւ դու սուռն հայրենի  
 Ընդունէ գիտ, - զի մաքրելու կու գամ քեզ  
 Վրէժխնդրութեամբ՝ աստուածներէն զրզըւած,-  
 Եւ այս երկրէն գիտ մ'արձակէք անպատիւ,  
 Այլ գիտ ըրէք տէր եւ ժառանգ ինչգերու  
 Եւ նորոգէ իմ պալատիս: Ես ասոնք  
 Ըսի ահա. դուն, ծերուկի, որ կ'երթաս  
 Հիմա՝ ինամով ուշ զիր գործիդ, եւ հսկէ.  
 Մենք կը մեկնինք. պատեհ առիթը ահա,  
 Մեծ ոտտիկան մարդոց ամէն գործերուն:

ԷԼԵՎՏՐԱ

Աւա՛ղ, սրգան դժբախտ եմ,

ԴՍՏԵՍԱ

Ո՛րդեակ, կարծես թէ հեծութիւն կը լըսեմ  
 Դըբան ներսէն, աղախիթի մ'է անշուշտ:

ՈՐԵՍԵՏՕ

Հէզ էլեկտրան շըլլայ. կ'ուզե՛ս կենանք հոս  
 Եւ իր ողբերը լըսենք:

ԴՍՏԵՍԱ

Ո՛չ, ո՛չ երբեք:

Ոչ մէկ բանի չըձեռնարկենք՝ փեբոսի  
 Պատուիրանէն առաջ. այլ նախ ըսկըսի՛ք  
 Հօրըդ շիրմին՝ վըրայ հեղուլ նըւէրներ.  
 Ատոնք ահա պիտի բերեն մեր գործին  
 Յաղթութիւն եւ յաղթութիւն ապահով:

ԷԼԵՎՏՐԱ

Ո՞վ սրբենի լոյս զըւարթ  
 Եւ միահարթ օդ երկրի,  
 Ո՞րքան երգեր ողբախուազ,  
 Քանի՛ քանի՛ հարուածներ  
 Կուրծքիս վըրայ արիւնոտ  
 Զըլըսեցիր դուն՝ գիշերն  
 Երբ կը մեկնէր խաւարչուտ:

Սակայն գիշերին երկայն պահերուն  
 Լոկ իմ անկողինըս գիտէ սըխուր՝  
 Բընակարանին մէջ այս զգուելի՛  
 Արցունքներն որով կու լամ դժբախտ հայրս,  
 Որուն խընայեց Արէսն արիւնուշտ  
 Խուժգուժ երկրին մէջ, բայց մայրս ու էգիտթ՝  
 Սիրեխն իր շնացող՝ մարդասպան սակրով  
 Ձեղքեցին զըլուխն՝ ինչպէս կը ճեղքէ  
 Մարդը մայրեւոր կաղնին հինաուրց:  
 Եւ միայն աղջիկդ է որ կու լայ, հայր,  
 Այդ մահն ուղբալի, այդ մահն անարժան:  
 Բայց չըղադրիմ պիտի ողբէ ու կոծէ  
 Տորչափ տեսնեմ աստղերուն գարձն ու այս օրն,  
 Ողբանըւազ շեշտերս հնչեն պիտի միշտ  
 Հայրենական ապարանքին դրան առջեւ  
 Հանգուեստիպ որգեկորոյս սոխակին:  
 Ո՞վ սուռն Պղուտոնի եւ Պըսեփոնեայ,  
 Ո՞վ դըժոխական Հըրմէս, եւ անեղ  
 Անէծք վենաչուք, ու դուք Եւմենեայք  
 Դուստրեր մեծարոյ դից, որ կը տեսնէք

1. Իբր ւանաքեր Որեստէսի մահուն՝ խաբկանօց  
 ծաղկեպսակ էին:  
 2. Փանտոէոս կամ Փանտուես եւ կըլեսոս՝ արքաներ  
 էին Փովկիսի, առաջինը՝ Պանոպէն, երկրորդը կըլե-  
 սայի՝ ուր սպաստանած էր Որեստէս. ասոր որդին էր

Սարգիէոս, եւ ասոր՝ Պելուգէս. այդ թագաւորներուն  
 իրարու չէտ թշնամութիւնը կը վստահաբերէ Էլզեմթանս  
 ու կըլեմենաբարէն:  
 3. Սովորութիւն էր գերծուլ կամ փոքրել մազերը  
 մեռելներուն վրայ:

Անոնք որ մահեր կը մեռնին անպարտ,  
 Եւ անկողիններ գողցող սիզիսներն,  
 Եկէք օգնեցէ՛ք, մեր հօրը մահուան  
 Վրէ՛ժն առէ՛ք, եւ ինձ դրկեցէ՛ք եղբայրս .  
 Զի ես առանձին չիմ կրնար տանիլ  
 Զիս ընկնող ցաւին ծանրութիւնն անդ :

ՊԱՐ

Դստրիկ Էլեկտրա, դստրիկ չըւառ մօր,  
 Ինչո՞ւ դուն այդպէս միշտ ողբէ անյագ  
 կը սպառես ինքզինքդ հօրըդ մահուան վրայ,  
 Ազամեծնոնի, որ երբե՞նք ինկաւ  
 Դրուժսան ամպարիշտ մօրըդ ցանցին մէջ  
 Եւ մատնուեցաւ ոճրագործ ձեռքով :  
 Ո՞ւ, հեղինակն այս ոճիրին ստակէ՛ր,  
 Եթէ կը ներուի ինձ այսպէս ըսել :

ԷԼԵԿՏՐԱ

Բողբոջներ վեհազուն ծընողքներու,  
 Վիշտերու եկեր էք դուք ըսփոփիչ .  
 Գիտեմ եւ կը զգամ ձեր գուժն ու գորով .  
 Բայց ես չեմ ուզեր տեղի տալ, դադրիլ  
 Հեծելէ թշուառ իմ հօրը վըրայ :  
 Բայց յանուն սիրոյն՝ զոր ինձ կը ցուցնէք  
 Թողէ՛ք որ այսպէս հեծեմ եւ ողբամ,  
 Այ, այ, թողէ՛ք զիս, կը պաղատիմ ձեզ :

ՊԱՐ

Սակայն քու հայրըդ դժժոքին  
 Հասարակաց ճախնահետուէն  
 Պիտի շքօրես հանել դուն դուրս  
 Ո՛չ կոծերով, ո՛չ աղբրսով :  
 Այլ կը հալիս ու կը մաշիս  
 Անհրնարին հառաչներով  
 Եւ ցաւերով դառնակսկիծ,  
 Որոնք անհուն ազէտներուդ  
 Զեն բերեր ո՛չ մէկ ըսփոփանք :  
 Ինչո՞ւ համար կը փափագիս  
 Անտանելի դուն բաներու :

ԷԼԵԿՏՐԱ

Անգուժ մահով մեռած ծընողըդ մոռցողն  
 Անըզգամ է . իսկ ան որ միշտ կը հեծէ,  
 Կու լայ Իտիսը, միշտ Իտիսը սիրուն՝  
 Ինձ սիրելի է, այն թուչնիկն՝ երկնշուտ

1. Կը հասկնան ֓իւրովնէս՝ որ է սոխակ-բայց աւելի է աւ Պրոզնէ՛ քոյրը, այսինքն՝ ծիծառը, որ կ'ողբայ միշտ իր եւ Տերէոսի Իտիս որդւոյն մահը, զոր իր եւ քրոջը վրէժը ինչորեւ համար սպաննեց՝ անոր հետ մէկ եղած :

Որ է բանբեր Արամազդի : Նիորէ՞,  
 Ո՛վ մայր դժբախտ, ես քեզ իբրեւ դիցունի  
 կը դաւանիմ, դուն որ քարէ շիրմիդ մէջ  
 կը հեղուս միշտ եւ հանապաղ արցունքներ :

ՊԱՐ

Որդեակ, ցաւերն երեսն իրեսն  
 Միայն քեզի ցոյց չըտըւին  
 Մահահանցուաց մէջ . դուն ինչո՞ւ  
 Համակամ չես նըման անոնց  
 Որոնք քեզի են համարիւն,  
 Ինչպէս կ'ապրի Քրիստոթեմիս՝,  
 Ու իփեանախառ . եւ ան որ արդ  
 Առոյգ հասակը կը ծածկէ  
 Վիշտերու թանձրը քողին տակ,  
 Զոր Միկէնքի երկիրը պերճ  
 Պիտի նշունի, երբ հօրամոյնն  
 Հոս գայ՝ Զուսի բարեացակամ  
 Պաշտպանութեամբ՝ ինքն Որեստէս :

ԷԼԵԿՏՐԱ

Որեստ, որուն ըսպասելով անգաղար,  
 Ես անգաւակ, անհարսնացեալ օրիորդ,  
 Միշտ կը չըլծիմ արտասուաթեօր, եղկելի,  
 Աս վիշտերուն մէջ որ չունին բընաւ վերջ .  
 Ան կը մոռնայ սակայն ցաւերն որ ըզգաց  
 Եւ այն բաները զորս իրեն գիտցուցի՝ .  
 Որչափ անգամ պատիւր յոյսեր տըւաւ ինձ,  
 Վասըն զի միշտ կը փափագի երեսալ,  
 Փափագելով հանդերձ սակայն չ'երեւար :

ՊԱՐ

Սիրտ առ, սիրտ առ, դուն, ո՛վ որդեակ,  
 Մեծ Արամազդ մը կայ երկինքն՝  
 Ամէն բանի տէր եւ տեսուչ,  
 Վրէժ ինչորութեան զայրոյթըդ բարկ  
 Անոր յանձնէ ու դուն մի՛ շատ զայրանար  
 Քու ատելեացըդ դէմ, եւ ո՛չ ալ մոռցիր .  
 Զի ժամանակն աստուած մըն է հնչտալուր :  
 Ազամեծնեան ճետը որ կը բնակի  
 Կրիստայի ափերը պանարարօտ,  
 Նոյն նըման աստուածն՝ Ախերոնի տէլին  
 Անդարձ չեն, ու չեն քեզ թողած լըթած :

ԷԼԵԿՏՐԱ

Բայց իմ կեանքիս մեծ մասն անյոյս անցաւ գնաց,

2. Նիորէ՛ իր գաւակներուն ցաւն քար դարձաւ եւ դեռ կ'առատուէ :

3. Երկուքն ալ Ազամեծնի դուստրեր, Էլեկտրայէն զատ՝ զոր Հոմերոս Լաուդիէն կը կոչէ՝ մուսը՝ Որեստէս :

Եւ չեմ այլ ն՛ւրս գիմանար. կը մաշիմ  
Առանց ծնողքի, չունիմ սիրուն ամուսին  
Որ պաշտպանէ զիս. ի՞նչ կ'ըսեմ. օտար մէ՛կն  
Եմ համարուած արքունիքին մէջ իմ հօրս,  
Առանց պատուի, ծածկըւած այս ախարժամ  
Ըզգեստներով, եւ իբրք սնունդ կ'ընդունիմ  
Չնչին ուտեստ՝ դատարկ, թփափուր սեղանէ:

ՊԱՐ

Ողորմ ողորմ բարբառներ՝  
Ազամե՞նտն երբ գարձաւ.  
Ողորմ ողորմ բարբառներ  
կոչունքներու բարձին քով,  
Երբոր տապալը պըղկնձ  
Իջաւ եւ հօրըդ զարկաւ.  
Կենզը նիւթնց, ըսպաննց  
Տոփն, եւ ոճիբ մեղքը սեւ  
Ենան միասին չարաչար,  
Հեղինակն ո՛վ ալ ըլլայ,  
Աստուածներէն մին՝ թէ մարդ:

ԷԼԵՅՏՐԱ

Ո՛վ օր քան աճին օր ինձ ատելի,  
Ո՛վ գիշեր, ո՛վ դառն ընթրիքի ժանտ ցաւ,  
Ուր գոյգ ձեռքէ հայրս տեսաւ անարգ մահ,  
Որ մասնեցին զիս, կեանքըս չուպեցին.  
Որոնց մեծ աստուածն ուխտբիական  
Իցիւ տար կըրել ցաւեր վրիժառու.  
Իցիւ այդպիսի եղեռնէ մ'յետոյ  
Երջանիկ վայրկեան մ'իսկ չըվայելին:

ՊԱՐ

Մըտածէ չափը չանցընել. չե՛ս գիտեր  
Թէ ինչպիսի՞ աստիճանէ ինկար վար,  
Եւ ինչպիսի՞ անարգական կորանքի  
Մասնեցիր դուն քեզ, մշտական կըռիւնք  
Հանեցիր քու տրտմաթախիծ հոգեոմզ,  
Եւ աղէտի վըրայ աղէտ դիզեցիր:  
Ետե՛ր չէ՛ քան գիւնք հըզօրին դէմ մարտնչիլ:

ԷԼԵՅՏՐԱ

Ըրի ստիպուած զարհուրելի  
Եւ անաւոր բաներէ.  
Գիտեմ, ծանօթ է ինձ մոլուցքս.  
Ի՛նչ ալ ըլլայ սակայն, ես  
Պիտի չդադրիմ ողբ ու կոծէ  
Աղէտներու մէջ՝ ցորչափ  
Ապրիմ, եւ ո՛վ սիրաւընունդ

1. Ազամե՞նտն գարձին՝ չարեքներ կը զուշակէին բարեկեանքը. եւ ապա սպաննուցեալ կոչունքի առնն.

Շառաւիղներ, ես որմէ՞  
Պիտի լըսեմ իմ վիճակիս  
Յարմար խօսքեր հաճելի:  
Սփոփոշներ, զիս թողէ՞ք, թողէ՞ք,  
Չունեին ցաւերըս վախճան.  
Իմ ողբերէս բընաւ երբեք  
Պիտի չդադրիմ, որ նըման  
Արցունքներուս անհուն են:

ՊԱՐ

Բայց բարեսէր մտքով ես  
Կ'ըսեմ քեզի. իբրք մայր  
Գորովալի, որ չարիք  
Չարիքի վրայ չըբարդես:

ԷԼԵՅՏՐԱ

Եւ վշտիս ի՛նչպէս չափ դընել. օ՛ն, խօսէ,  
Վախճանեանները թողըքելը լաւ է:  
Ո՞ր մարդուն մէջ ծընաւ խորհուրդ այսպիսի:  
Թող չըյարգուիմ ես անոնցմէ, թող խաղաղ  
Չապրիմ, հանգիստ չըվայելեմ, եթէ ես  
Երեսողք պատուող ողբերուս թեւը քշտեմ.  
Ձի եղկելին եթէ հող է, ոչինչ է,  
Եթէ անոնք ըսպանութեան փոխարէն  
Պիտի մընան անվըրէժ, օ՛ն, թող կորսուին  
Մարդոցմէ՛ զու՞թ եւ պատկառանք սպաւըսպուս:

ՊԱՐ

Աղշիկս, ես հոս եկեմ եմ քու օգուտիդ  
Եւ իմիսիս համար. եթէ չեմ խօսիր  
Հանողապէս, յաղթէ՛, եւ մեք պատրաստ ենք  
Հետեւելու ամէնքս քու խորհուրդիդ:

ԷԼԵՅՏՐԱ

Կ'ամչնամ, ո՛վ կիներ, անհուն ողբերովս  
Եթէ ձեզի կը թըլիմ խիտ ծայրայեղ.  
Բայց ներեցէ՞ք, բռնադատուած եմ հարկէն:  
Ձի ի՛նչպէս կին մը բարեոտում՝ տեսնելով  
Հօրն աղէտներն՝ ինձ պէս պիտի չաշխարէր.  
Կա մանաւանդ որ ես գիշեր ու ցերեկ  
Անոնց անիւր կը տեսնեմ աւելի  
Քան նըւազիչն. եւ նախ եկաւ զըտու զիս  
Չիս ծընող ժօրս անագորոյն ժանտութիւնն.  
Եւ ապա իմ հայրս ըսպաննող մարդոց հետ  
Բընակակից եմ տանըս մէջ, անոնցմէ  
Կախում ունիմ, եւ անոնք են որ ինծի  
Կարեւորներն ուզին կու տան, ուզեն՝ ոչ,  
Եւ յետոյ ի՛նչ տըխուր օրեր կը կարծես

2. Այսինքն է՝ լաւագո՛յնն ըսէ, եւ քեզի մտիկ պիտի ընենք.

Քէ կ'անցընեմ, երբ կը տեսնեմ Էգիսթոսն  
 չօրըս գահին վըրայ բազմած. կը տեսնեմ  
 չօրս ըզգեստներն հագած, եւ նոյն կրակին քով՝  
 Ուր խողխողեց զանի՜ հեղուլը նուէրներ,  
 Երբ կը տեսնեմ հուսկ ամենէն սոսկալի՝  
 Զարհուրելի լըբութիւն, հայրս ըսպաննողն  
 չօրս անկողնին մէջ քրէկըրու մօրըս հետ,  
 Եթէ արժան է կոչել մայր՝ հոմանինս:  
 Բայց այնչափ է յանդընութիւնը նէրա  
 Որ կը զուգուի այդ վատչուէր պիղծին հետ,  
 Առանց դժոխքի կատաղեացմէ վախնալու,  
 Ի՞նչ կ'ըսեմ. նէ կարծես թէ ծափ զարնելով  
 Եղածներուն, տարեդարձին այն օրուան  
 Ուր ըսպանեց հայրըս դառով, կը սարքէ  
 Պար ու կաքաւ, եւ կը գոհէ ոչխարներ  
 Ամէն ամիս աստուածներուն փրկարարս:  
 Ես եղկելիս իմ տանըս մէջ տեսնելով  
 Ատե՞ք՝ կու լամ ու կը մաշիմ. կ'անիծեմ  
 չօրս անուսով՝ կոչուած ինչոյքը մախիզ-  
 Ջի քաղցրութիւնն անգամ տրուած չէ ինծի  
 լալու այնքան՝ որքան որ սիրողըս կ'ուզէ:  
 Ջի լըբախօս այդ կինը վրաս կը փրթի  
 Դախատանօք. «Ո՛վ ատելիդ աստուածոց,  
 Քու հայրըդ լոկ մեռաւ. չըկայ ուրիշ մարդ  
 Որ սուգի մէջ ըլլայ. սասակէ՛ չարաչար,  
 Եւ դըժոխքի թող աստուածները երբեք  
 Զըդադրեցնեն քու հառաչներդ ու ողբերդ »:  
 Ինձ այս խօսքերը կ'ուղղէ այն լեպելտին.  
 Իսկ թէ չըշուկ մ'ականջն հասնի թէ Որեստ  
 Պիտի դառնայ, կատողը վըրաս կը վագէ:  
 « Քու երեսէդ չէ՞ որ կ'ըլլան այս բաներն,  
 Քու գործըդ չէ՞, դուն որ ձեռքէս խըլեցիր  
 Որեստն ու զայն օտար երկիր փախցուցիր:  
 Գիտցիր սակայն, որ դուն ատոր փոխարէն  
 Պիտի 'նդունիս արժանաւոր պատուհաս »:  
 Ա՛ս կը հաջէ, բայց միեւնոյն-ժամանակ  
 Իր անուանի փեսան՝ ամէն բանի մէջ  
 Զարաչըւէրն, եղեռնագործ հրէշ ճիւղին  
 Որ կը կուռի լոկ կիներու օգնութեամբ,  
 Քո՛վը կեցած՝ զայն աւելի կը զրգոէ:  
 Իսկ ես, աւաղ, ըսպասելով որ Որեստ  
 Գայ եւ դընէ վերջ իմ անհուն ցաւերուս՝  
 Կը լըմըննամ. վատըն զի միշտ յամելով  
 Գործի մը ձեռք զարնելու՝ ինչ յոյս որ ես  
 Ունէի մօտ թէ հեռաւոր՝ տապալեց:  
 Մի՞թէ նըման դէպքերու մէջ չընամր է  
 Որ չափաւոր եւ բարեպաշտ ըլլայ մարդ:

Զարիթի մէջ եղողը չար կը գործէ:  
 ՊԱՐ  
 Մինչ այդ բաները դուն մեզի կը խօսիս,  
 Օ՛ն, ըսէ ինձ, Էգիսթը տո՛ւնն է՝ թէ դուրսն:  
 ԷԼԵՆՏԻՆԱ  
 Դուրսն է անշուշտ. դուն մի՛ կարծեր որ շեմն  
 Կարենայի անցնիլ եւ մօտ թէ ըլլար.  
 Ան Միկէնքի մէջ չէ՛ դաշտերն է զացերս:  
 ՊԱՐ  
 Եթէ այդպէս է, քեզի հետ աւելի՛  
 Վտաահութեամբ պիտի խօսիմ համարձակ:  
 ԷԼԵՆՏԻՆԱ  
 Ինչ որ կ'ուզես՝ հարցուր, հեռու է անի:  
 ՊԱՐ  
 Արդ ես քեզի կը հարցընեմ. ի՞նչ կ'ըսես,  
 Եղբայրդ կու գայ՞ շուտ, թէ պիտի ուշանայ.  
 Ասի կ'ուզեմ գիտնալ ես:  
 ԷԼԵՆՏԻՆԱ  
 Ան կը խօսի  
 Դարձի վըրայ, սակայն եկածը չըկայ:  
 ՊԱՐ  
 Ջի մարդ երբ մեծ գործի մը ձեռք կը զարնէ  
 Սովորաբար վարանուով կը շարժի:  
 ԷԼԵՆՏԻՆԱ  
 Բայց զինքը ես չազատեցի վարանմամբ:  
 ՊԱՐ  
 Քաջալերուէ՛. ի բնէ բարի է անի,  
 Եւ պիտի 'լլայ իր սիրելեացն օգնական:  
 ԷԼԵՆՏԻՆԱ  
 Գիտեմ. թէ ոչ՛ երկար չէի սպրեր ես:  
 ՊԱՐ  
 Ա՛լ մի՛ խօսիր, զի կը տեսնեմ համահայր  
 Եւ համամայր Քրիստթեմիս քոյրդ ահա,  
 Որ ձեռքին մէջ մեռելոյթներ կը կըրէ  
 Նըման անոնց որ մեռելոց են յատուկ:  
 ՔՐԻՍՏՈԹԵՐՍԻՆ  
 Քոյր, ինչո՞ւ դուն զաւիթէն դուրս ելլելով  
 Ատանկ խօսքեր կ'արտաբերես տակաւին.  
 Զըսորվեցո՞ց քեզի երկար ժամանակն  
 Ինքզինքըդ զուր ցասուծներու չըյանձնել:

1. Ջի այն գործէն վերջ, Արամեանեան կը կոչէին այսպիսի խնջոյքները:

Ես ալ գիտեմ թէ մեր արգի կացութիւնն  
 Անհրնարին է, եւ եթէ զօրութիւն  
 Ունենայի, պիտի յայտնի ցուցնէի  
 Անոնց ես իմ ըզգացումներս բոլորս  
 Բայց մըրըրկի ստեն ինձ լաւ կը թըւի  
 Առազաստները ծալելով նաւարկել,  
 Քան զործ մ'ընել կարծելով՝ չար բան մ'ընելի:  
 Կ'ուզեմ դուն ալ օրինակիս հետեւիս:  
 Իրաւունքիդ մէջ ես սակայն, մերժելու  
 Իմ խորհուրդներս եւ քու զիտցածդ ընելու:  
 Բայց թէ կ'ուզեմ ազատութիւնըս պահել,  
 Զօրաւորին պէտք է որ ես հնազանդիմ:

ԷԼԵԿՏՐԱ

Ի՞նչ դժբընդակ բան է որ դուն մոռնալով  
 Հայրըդ որուն զաւակն ես՝ փոյթ ու խընամ  
 կը տանիս մօր մը մեղապարտ. զի խրատներն  
 Որ դուն կու տաս ինծի՝ անկէ ես քեզի  
 Թելադրուած բոլոր, եւ դուն չես խօսողն:  
 Արդ երկուքէն մէկն ընտրէ. կամ խելքըդ դուն  
 կորսնցուցեր ես, կամ եթէ քովդ է դեռ,  
 Այլ եւրս քու սիրելիներդ չես յիշեր.  
 Դու ինքըդ ինձ քըչիկ մ'առաջ կ'ընէիր,  
 Որ զօրութիւն ունենայիր եթէ դուն,  
 Ո՞րքդ պիտի ցուցնէիր անոնց դէմ.  
 Ու երբ ահա պիտի խնդրեմ հօրըս վրէժն,  
 Ինձ չես օգներ, կ'ուզեց զիս եւս կեցընել:  
 Աս՝ ոճիրէն զատ վատութիւն մըն ալ չէ՞:  
 Զի սորվեցուր ինձ, կամ սորվէ՞ դուն ինէ.  
 Ի՞նչ կը շահիմ դադրեցընեմ թէ ողբերս.  
 Զէ՞ որ կ'ապրիմ. անտարակոյս գէշ, զիտեմ,  
 Բայց կը բաւէ ինծի: Գոնէ զանտոք ես  
 կը չարչարեմ, եւ կը պատուեմ հօրս ուրուն  
 Եթէ հոն վարը ոեւէ շնորհ մը կայ:  
 Ատելութեան մասին դուն մեզ կը խօսիս,  
 Բայց չըթուներով միայն, զի դուն իրապէս  
 Հօրդ սերնապարտ խոշոններուն հետ կ'ապրիս:  
 Արդ ես ասոնց տեղիք չըտամ պիտի բնաւ  
 Եթէ երբեք նոյն իսկ բերէ մէկն ինծի  
 Քու պարգեւներդ որոնցմով դուն կը ճոխաս.  
 Գնեն թող քեզի չըբեղածոխ սեղաններ  
 Ու վայելէ համազաններ յգիտութեամբ,  
 Իսկ ես կ'ուզեմ միայն որ զիս չընեղեն,  
 Այս ահա իմ միակ սքեռուդս. ու ես քու  
 Պատուիդ՝ բաստիդ չեմ նախանձիր. դո՞ւ ինքնին՝  
 Եթէ խելքով ըլլայիր. արդ մինչ կրնաս  
 Գերբառունակ հօր մը զաւակը կոչուիլ,  
 Կոչուէ՞ զաւակ մօրդ. այսպէս շատերուն  
 Եղանաւոր պիտ' համարուիս, մատնելով  
 Մեռած հօրդ հետ՝ սիրելիներդ բոլորս:

ՊՍԻ

Աստուածներուն անունով, մի բարկութիւն.  
 Դուք մէկ մէկու խօսքէն կրնաք օգտուիլ,  
 Գործածելով դուն անոր, ան՝ քու խօսքերդ:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Օրհորդներ, իր խօսքերուն վարժ՝ եմ ես.  
 Եւ պիտի լուս իսկ մընայի, չըլլայի  
 Եթէ չըսած՝ որ մըրըրկի մ'ահաւոր  
 կը պատրաստուի ահա վըրան փրթնելու,  
 Որ պիտի վերջ դնէ իր երկայն հեծութեանց:

ԷԼԵԿՏՐԱ

Օ՛ն, խօսէ, ի՞նչ է այդ ահեղ մըրըրկին:  
 Եթէ այս իմ աղէտներէս աւելի  
 Մեծ բան մ'ըսես, ալ դէմ պիտի չըխօսիմ:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Ինչ որ գիտեմ՝ ամբողջ ըսեմ պիտի քեզ:  
 Զի եթէ դուն քու ողբերդ չըզադրիս,  
 Գիտցած եղիր, անոնք դրկեն պիտի քեզ  
 Տեղ մ'ուր պիտի արեւու լոյս չըտեսնես.  
 Ողջ ողջ թաղուած զնդանարգել այրի մէջ՝  
 Պիտ' աղէտներդ երգես՝ հետու այս երկրէն:  
 Ըսածիս վրայ մտածէ, եւ մի զիս երբեք  
 Մեղադրեր քու շարլաբանքիդ մէջ յետոյ:  
 Որովհետեւ խորհելու ժամն հիմա է:

ԷԼԵԿՏՐԱ

Իրենց ծրագիրն այդ է ուրեմն ինծի դէմ:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Այո՛, հազիւ թէ Էդրթոս տուն դառնայ:

ԷԼԵԿՏՐԱ

Ո՛ր էր ատոր համար դառնար փութապէս:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Հէ՛զ դու, անձիդ դէմ ի՞նչ է քու այդ փափագդ:

ԷԼԵԿՏՐԱ

Թող գայ, ծրագիր եթէ ունի այդպիսի:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Որպէս զի դուն չարչարութիւն, խելքդ ո՛ր գընաց:

ԷԼԵԿՏՐԱ

Կրցածիս չափ ձենէ հետու փախչելու:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Դուն քու կենաքիդ վըրայ չունիս բընաւ հոգ:

ԷԼԵԿՏՐԱ

Քաղցր է իմ կհանքս, եւ արժանի հիացման:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Քաղցըր կ'ըլար թէ լաւ խորհել զհտնայիր:

ԷԼԵՅՏՐԱ

Սիրելիներս մատնել ինձ մի սորվեցներ:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Ըսածս այդ չէ, այլ տեղիք տալ զօրութեան:

ԷԼԵՅՏՐԱ

Աս քեզ պահէ, իմ բընութիւնս ուրիշ է:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Լաւ է սակայն անմըտութեամբ չըմենիլ:

ԷԼԵՅՏՐԱ

Մենեմք, հարկ է եթէ, բայց հօր վրէժն առած:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Բայց զհտեմ, հայրն այս բաներուն կը ներէ:

ԷԼԵՅՏՐԱ

Կրնան վատերն հաւանիլ այդ խօսքերուդ:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Արդ չնս մըտիկ ընեք, խրատիս հետեւիր:

ԷԼԵՅՏՐԱ

Ո՛չ, ո՛չ. երբեք այդքան յիմար չըլլայիր:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Պէտք է ուրեմն ուզիս առաջ տանիմ ես:

ԷԼԵՅՏՐԱ

Բայց ո՞ւր կ'երթաս, որ ո՞ր կ'տանիս այդ ձօներն:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Կը դրկէ մայրս՝ հօրըս շիրմին ձօն հեղուլ:

ԷԼԵՅՏՐԱ

Ի՞նչ կ'ըսես. իր պի՛նտ յիսերիմ թշնամու՛նս:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Ձոր ըսպաննեց ի՞նքն իսկ ըսել կ'ուզես դու:

ԷԼԵՅՏՐԱ

Դրդըւած ո՞ր սիրելիէն ըրաւ զայս:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Գիշերային արհաւիրքէ մը կարծեմ:

ԷԼԵՅՏՐԱ

Դի՞ք հայրենի, անդ գտնէ մեզ օգնեցէ՞ք:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Այդ տազնապիներն ի՞նչ խրախոյս քեզ կը չնչնն:

ԷԼԵՅՏՐԱ

Եթէ տեսիլն ըսես՝ կ'ըսեմ այն տանն:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Իմ ունեցած տեղեկութիւնս շատ քիչ է:

ԷԼԵՅՏՐԱ

Գիտցածդ ըսէ. շատ անգամ շատ քիչ խօսքեր  
եղան մարդոց ի փրկութիւն կամ կորուստ:

ՔՐԻՍՏՈՅԵՄԻՍ

Կ'ըսեն թէ նէ տեսեր է քու եւ իմ հայրս  
Երկրորդ անգամ ի լոյս եկած եւ յետոյ  
Առնելով իր երբեմն կրած զաւազանն  
Որ Էպիսթին ձեռքն է հիմա, տեկեր է  
Ջայն ընտանի կրակարանին վըրայ հոն,  
Եւ բողբոջեր է անկէ ոստ մը կանանչ,  
Ամբողջ Միկէնքն իր շուփին տակ ծածկելով:  
Ես այս բաները լըսեցի բուն անկէ  
Որ ներկայ է եղբր երբ նէ կը պատուէր  
Առեգակին՝ գիշերային իր երազն՝:  
Ես աւելի բան չեմ գիտեր, բայց միայն  
Թէ կը դրկէ զիս իր վախին պատճառաւ:  
Արդ ընտանի աստուածներուն անուռով  
Քեզ կ'աղաչեմ, մըտիկ ըրէ խորհուրդիս,  
Եւ մի դիմեր կործանումիդ՝ անխորհուրդ:  
Ձի եթէ իմ խըրատս հիմա չընդունիրս,  
Վիշտն յետոյ քեզ պիտի դառնալ տայ անոր:

ԷԼԵՅՏՐԱ

Բայց, սիրելի, ձեռքդ ունեցած բաներէդ  
Չըլլայ թէ դուն շիրմին ձօնես նըւէրներ.  
Պիտի 'լլայիր դուն մեղապարտ, ամպարիշտ՝  
Հեղուով մեր հօր՝ ատելի կի՛նջ նըւէրներն:  
Այլ հովին տուր զանոնք եւ կամ թէ ծածկէ  
Հոգին մէջ խոր, որ անոնցմէ ոչ մէկ բան  
Չըբասնի բնաւ երբեք մեր հօր զամբանին.  
Այլ աւազին տակ թող պահուին այդ զանձերն  
Իրեն համար, որ երբ մենեի վրան հեղուն:  
Եւ ի՞նչ, եթէ ամենալիբը կին չըլլար,  
Կը յանդըզնէ՞ր այդ գարշելի նըւէրներն  
Հեղուլ անոր վըրայ զոր ինք փողոտեց:  
Եւ կը կարծէ՛ս որ ան սիրով ընդունի  
Իր շիրմին մէջ նըւէրները անոր,  
Որ շարզեց զի՛նքն անարգաբար՝ իբր ոսոխ,

1. Հին Հելլենները սովորութիւն ունէին իրենց կաս-  
կածելի երազները առտուան դէմ արեգակին պատմելու:

Ուարհան բիծերը իր զլխուն վրայ սրբեց  
 Որ մաքրուի<sup>1</sup>. դուն կը կարծես որ քաուուի  
 Շտպանութիւնը այդպիսի նուէրներով:  
 Ոչ երբեք. դուն մէկդի թող այդ նուէրներն,  
 Եւ իմ ու քու զլխեդ մազի խոպոպակնը  
 Կտրէ, (աւանդ, քիչ բան կու տամ, բայց կու տամ  
 Ինչ որ ունիմ), եւ տանք իրեն, անխընամ  
 Կամքս եւ այս կամար գօտին անպաճոյճ:  
 Իր շիրմին վրայ ինկած իրեն աղաչէ  
 Որ գայ երկրի ծոցէն դուրս մեզ օգնելու  
 Մեր թշնամեաց դէմ. թող իր ճեան Որեստէս  
 Գայ կենդանի՝ հըզօր բազկով կոխելու  
 Թշնամիները առաթուր, որպէս զի  
 Ասկէ յետոյ մեծափարթամ մեր ձեռքերն  
 Պըտակնն իր շիրմի՞ պերճ ձօներով:  
 Ես կը կարծեմ թէ ան դիտմամբ զրկեր է  
 Կլիտեմնեստրին՝ չարագուշակ այն տեսիլն:  
 Բայց քոյր, ինծի այս բաներուն մէջ ձեռք տուր,  
 Օգնէ ինծի եւ քեզի, նչնայէս օգնէ  
 Բոլոր մանրոց մէջ ամենէն սիրելւոյն՝  
 Հասարակաց մեր հօր՝ որ դժոխք կը պառկի:

ՊԱՐ

Ամպարիշտ բան չըլտօսեցաւ օրիորդն.  
 Դուն թէ իրեն հետեւիս՝ լաւ պիտի 'նես:

ՔՐԻՍՏՈՅԵՄՆԻՍ

Պիտի 'նեմ, խելք չէ երկուքի դէմ կոտիւլ,  
 Բայց պէտք է շուտ գործեմ. իսկ դուք լուռ կեցէք,  
 Սիրելիներ, աստուածներուն անունով,  
 Եւ ընելիքըս ոչ մէկուն մի՛ ըսէք.  
 Զի եթէ մայրքս այս բաներն իմանայ,  
 Յանդրգնութիւնս սուղի պիտի նստեցնէ:

ՊԱՐ

Եթէ չեմ ծընած ես  
 Գուշակ անմիտ եւ թափուր  
 Իմաստուն հանճարէ,  
 Գայ պիտի նախ հըմայո՞ղ  
 Արդարութիւնը՝ ձեռքին մէջ կըրելով  
 Զօրութիւն մ'արդարակ.

Ո՛վ որդեակ, պիտի գայ քիչ ատենէն:  
 Գաղցրաշունչ այդ երազն  
 Որ դեռ նոր լըսեցի  
 Վտասհութիւնըս վառեց:  
 Ոչ քու հայրը, պիտն Յունաց,  
 Ոչ տապարն հինաւուրց  
 Պղընձակուո՜ւ երկսայրի  
 Որ սպաննեց զանիկա  
 Ահռելի ձաղակըով,

Այն ստակալի ոճիւրը չեն մոռցած բնաւ:—  
 Պիտի գայ նատաղին<sup>2</sup>  
 Պղընձոտնեայ, բազմաձեռն  
 Եւ բազմոտնը, դժէ՛ն  
 Դարհանու՞մ ծածկըւած:  
 Զի անիկա կը հայածէ մրցաւքներն  
 Աղծապիղծ՝ վաւաչոտ՝

Արիւնուշտ, անօրէն զուգութեանց  
 Ահա ինչ որ ինծի  
 Խըրրախոյս կը շնէ,  
 Որ պիտի այդ նըշանն<sup>3</sup>

Ըլլայ վըճիւր մահուան  
 Անոնց որ գայն գործեցին,  
 Եւ իրենց մեղսակցաց,  
 Պատգաճներն, երազներն  
 Ապագան չեն ցունցներ  
 Մահացուաց, թէ հրբէք

Գիշերական այս տեսիլն  
 Յաշոգութեամբ զուռն չելլէ:—  
 Ո՛վ Պելոփոի վաղնջուց  
 Բազմախոտակ կառարչաւ,  
 Այս երկրին յիշան մահաբեր եղար դուն.  
 Յորմէհնէ՛ն Միրտիլոս<sup>4</sup>  
 Ոսկի կառքէն պախալվժ  
 Գըլորեցաւ դէպ ի ծով,  
 Ու քնացաւ մահ մը զժողէ,  
 Զըպակօսեցան այս տունէն  
 Անագորոյն աղէտներն:

(Շարունակելի)

ԹՅՐԳՄ. Հ. Ա. ՂԱԵԿԵԱՆ

1. Ազգամեծի զլխուն կամ մազերուն վրայ սրբեց  
 իր արեւնաթաթաւ ձեռքերը սպանութենէն վերջ.  
 2. Կատաղին Գոթիքի վրէժիցի դահլեճն է, որ իր  
 ժրուքնան համար բազմոտն՝ բազմաձեռն կ'ըսուի. իսկ  
 պղնձոտնեայ՝ անխռնութեանը համար.  
 3. Կլիտեմնեստրի երազին նշանը. որ եթէ՝ չկատա-  
 բուի, հիմաքներն ու զից պատգաճները այլ եւս բան մը

պիտի չնշանակեն:  
 4. Որդի Հեթմէնի, կառավար Իսմայոսի. որմէ խո-  
 բանակել ուզելով Պելոփոս կառարչաւն մրցանակ անոր  
 Իպպոտամիա դուտորը, խորտակել տուաւ կառքը, եւ  
 Միրտիլը ծովովէ կորնցուց. որով իր բողոքն վրայ  
 առ աստուածները, Պելոպոսն ատենէն, որնայնէ էին եւ  
 Ատրիաները, աղէտները չպակեցան: